



ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն, Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Տ Ն Տ Ե Ս Ը Կ Ը Ն Ե Ի Բ Ն Ը Կ Ը Ն

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

Ժ. ՏԱՐԻ ԹԻԻ 12.

1852

ՅՈՒՆԻՍԻ 15.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Գ Լ Ո Ւ Ի 2.

Առջի գրքիև Համաստորութիւնև ու վերջարանը 1 :

ԼճԵՆՆ է որ հոս բոլոր այս գրքիս և իրեն մասանցը համառօտութիւն մը ընենք . կազմել զմարդը ու զինքը պատրաստել ընկերութեան զանազան պաշտամանցը՝ որոնք որ օր մը աս աշխարհիս վըայ պիտի կատարէ ,

Կազմել զմարդը այս ընդհանուր դաստիարակութեամբս զոր կրնանք արդարասէս մարդկային դաստիարակութիւն անուանել ,

Կազմել զինքը առանձնական դաստիարակութեամբ այն կոչմանը համար՝ որուն որ աստուածային նախաիննամութիւնը , իր ընկերութեան մէջ ունեցած աստիճանը , իր հանձարն ու մասնաւոր ախորժակները իրեն կ'առաջնորդեն ,

Կազմել զմարդը , կ'ուղեմ ըսել , այն վեմ արարածը՝ որ ճոխացեալ է իմացականութեամբ , բանականութեամբ , ու այնպիսի ազատ կամքով մը՝ որ բարոյն համար եղած է ,

Կազմել զիմացական մարդը , բանը

1 Տես երես 148 :

գիտցող մարդը , զմարդ հանդերձ իւր
ընդհանուր կարողութիւններովը ու ան-
ձնական յատկութիւններովը , անանկ՝
ինչպէս որ ընկերութիւնն ու կրօնը կը
պահանջեն ,

Մէկ խօսքով ՉԻՐԻՍՏՈՆԵԱՅՆ , ու-
րովհետեւ ՚ի սմա ամէն բան կը բովան-
դակի . անանկ որ եթէ մենք չկարե-
նայինք քրիստոնէայ սրտեր կազմել , ու
զանոնք որ ընկերութիւնը մեր ձեռքը
կը յանձնէ վերամբառնալ մինչև ՚ի
քրիստոնէութիւն , մինչև ՚ի սուրբ Լս-
ւետարանը , չէինք կատարեր մեր վեժմ
պաշտօնը ինչպէս որ պէտք է :

Լսյս է ասա դաստիարակութեան
պաշտօնը , ու ասով զմարդ ընկերու-
թեան յարմար պիտի կազմէ , առանց
փնտրելու իրեն և կամ ընկերութեանը .
դաստիարակութիւնը ընկերութեան ա-
մէն աստիճանի ալ մարդիկ պիտի հա-
նէ , անանկ մարդիկ որ կատարեալ ըլլան
այն չափով ու այն ընդարձակութեամբ
որ ամէն մէկուն կը վայելէ , որպէս զի
զիրենք անկէց մինչև ՚ի յաւիտենական
կեանս բարձրացնեն :

Հիմա կը հարցնենք . միթէ չափա-
զանցութիւնն էր մեր ըսելը թէ դաստիա-
րակութիւնը աստուածային գործ մըն
է , և այնչափ մեծ ու հարկաւոր սե-
պելնիս առանձնականաց ու ընտանեաց
ու ամբողջ ընկերութեան պատուոյն ու
երջանկութեանը համար :

Վիտեմ որ մեր այս տեսութիւնը շա-
տերուն զարմանքը պիտի բերէ , և թե-
րևս ոմանց թերահաւատ ծաղրն ալ
չարժէ , այնպիսի դարու մը մէջ որ մինչև
այսօրուան օրս կարծես թէ չէ հասկը-
ցուած դաստիարակութեան յարգը . ու
թերևս աս մեր ըսածներն ալ պարապ
ու այնպիսի տեսութեան մտածութիւն
մը պիտի համարի՝ որ անկարելի է ար-
դեամբք կատարելը :

Լայց չէ , անանկ չէ . հոս տեղս կը
համարձակիմ իմ մտածմունքս ազատ
համարձակ մերկանալու . իմ այս տե-
սութիւնս՝ պարապ արեւոյտիտն ճշ չէ :
Սկսան զի միայն այս տեսութիւնս ՚ի
գործ դրուելով՝ բոլոր Լսւորոպայ քաղա-

քականութեան այն բարձր աստիճանը
ելաւ , ու թէ որ Վաղղիա երկար ատեն՝
քաղաքականութեամբ ծաղկեալ Լսւոր-
ոպայի մը՝ նոր ազգաց գլուխը անցած ա-
նոնց թագուհին եղաւ՝ այս գեղեցիկ և
միանգամայն զօրաւոր դաստիարակու-
թեանն ընդունեցաւ այն փառքը :

Չէ , ոչ երբեք ասիկայ պարապ տե-
սութիւն մըն է , և կամ այնպիսի մտա-
ծութիւն մը որ ՚ի գործ դնելու անկա-
րելի ըլլայ : Ըգատաբերան կը զուրցեմ .
ամօթ ու վայ մանկութեան այն դաս-
տիարակաց որ ասանկ կը մտածեն :

Լսյս տիրապետել աշխարհիս վրայա-
րարած մը կայ , և մինչ ՚ի կատարած աշ-
խարհիս վրայ պիտի ըլլայ , արարած մը
արժանաւոր այս տեսութեանս բարձրու-
թեանը , արժանի այն մեծարանաց՝ որ
այս տեսութիւնը կը մատուցանէ անոր
գոյութեան մեծութեանը պատճառաւ :

Եւ թէ որ իրաւցրնէ անկարելի ըլլար
այս տեսութիւնը արդեամբք կատարե-
լը՝ ալ պէտք էր որ յոյսերնիս մարդու-
թեան , հայրենեաց , ընտանեաց ու մեր
վրայէն վերցընենք , ու ինչուան Լստու-
ծոյ ու իրեննախախնամութեան վրայէն
ալ յոյսերնիս կտրենք :

Սվ մանկութեան դաստիարակներ ,
թէ որ այս բաներուս մինչև հիմա խե-
լուրնիդ չէ հասած , չըլլայ թէ տղայա-
կան ու հպարտ արհամարհութեամբ
մը ըսածներուս մտիկ ընէք . չէք զիտեր
թէ ինչ բանի վրայ է մեր խնդիրը և
թէ ինչ մեծ բան է ձեզի յանձնուածը :
Չեզի յանձնուած է մարդկային ազգը ,
մարդս ու իրեն զաւկրները , որ միան-
գամայն և որդիք Լստուծոյ են . տեսէք
ուրեմն թէ ինչ է ձեր ձեռքը յանձ-
նուածը :

Չէ , և զարձեալ չէ , ասիկայ ար-
դեամբք ՚ի գործ չդրուելու մտածու-
թիւն մը չէ : Վանի որ աս աշխարհիս
վրայ այն արարածոյն շառաւիղը կը
գտնուի՝ որուն համար որ Լստուած ը-
սաւ ընենք զմարդ ըստ մեր պատկերին և ըստ
մեր նմանութեանը , մարդուս դաստիարա-
կութիւնը միշտ պիտի ըլլայ ամէն գործ-
քէ մեծ գործ մը , սրբազան ու նախա-

խնամական գործ մը , աստուածային գործ մը , քահանայագործութիւն մը :

Վանի որ այս աշխարհիս վրայ գրտնուի այն բանական արարածներէն մէկը՝ որոնք որ Մատուած ըրաւ ընդունակ գիտութեան և իմաստութեան , ընդունակ ճշմարտութեան ու լուսոյ , ընդունակ երեւակայութեան ու յիշողութեան , ընդունակ ուսմանց և հանձարոյ , միշտ գեղեցիկ , միշտ արժանաւոր , միշտ աստուածային բան մը պիտի ըլլայ դաստիարակութեան վրայ աշխատելը , այնպիսի ազնուական արարածին մտաւորական բարձրութեանը վրայ աշխատելը :

Վանի որ աշխարհիս վրայ մարդկային սիրտ մը , խիղճ՝ մը , բնաւորութեան նկարագիր մը կամք մը գտնուի՝ գեղեցիկ արժանաւոր ու աստուածային բան մը պիտի ըլլայ կազմել զանոնք՝ ի սէր ճշմարտին ու համեստին . յափշտակել մրտքերնին այն ամենայն բանի որ ազնուական է , բարձր ու արիական , ու բորբոքել ՚ի սուրբ ցանկութիւն այն ամենայն բանի որ մեծ է ու վսեմ :

Մ. յ. , քանի որ աշխարհիս վրայ գրտնուի որդի մարդոյ մը լցեալ այն աստուածային շնչով որ զինքը թագաւոր կարգեց արարածոց ու անմահ պատկեր Մատուծոյ կենդանոյ , պէտք է որ հրահանգուի ՚ի ծանօթութիւն ու ՚ի սէր իւր բարձր վախճանին . ու այս մեծ դաստիարակութեանս ձեռքովը՝ որուն տեսութիւնը զքեզ կ'ապշեցընէ , իր վախճանին հասնելու համար պէտք է որ հաստատուի իր անզուգական կարողութեանց ամբողջութեանը , զօրութեանը , լըութեանը ու կարողութեանը մէջ :

Վանի որ աշխարհիս վրայ գտնուի անոնցմէ մէկը որոնք որ յայտնապէս ստեղծեց Մատուած , որպէս զի ուսմանց ձեռքովը ու բնական և գերբնական բաներուն սիրովը՝ արարածոց կեդրոնը ըլլան , ու երկնից գեղեցիկութեանը վրայ ապշի , միշտ գեղեցիկ բան պիտի ըլլայ իրեն սորվեցընելը թէ ինչ ջանքով , որպիսի ուսմամբք , ինչպիսի մտաւոր ,

բարոյական ու կրօնական վերացմամբ ինքը գերազանց պիտի ըլլայ քան զայն ամենայն որ Մատուած իրեն մտապր տեսութեանը ու հետաքննութեանը դիմաց դրեր է . գեղեցիկ պիտի ըլլայ իրեն սորվեցընելը թէ ինչպիսի զարմանալի գիտութեամբք այն անբարեկեցիկ տէն , որ երկրիս վրայ ինք բռնած է կրնայ ամէն բանին հասնիլ մինչև իր իշխանութեանը ծայրը . քննել բնութեան աւելի վսեմ խորհուրդները , երկրնքին անբաւ տարածութեանը ճիշդ չափն առնուլ , թափանցել մինչև երկրիս խորին անդունդները ու հոն տեղի ծածկուած գանձերը դուրս հանել . ամենայն բանի վրայ մտածութիւնը ստրածել , սկսեալ դաշտի ծաղիկներէն ու խոտերէն , որոնց կեանքը մէկ օր մըն է միայն , բայց մեռնելէն առաջ խոնարհաբար իրեն կը յայտնեն իրենց անունը , իրենց ցեղը , իրենց յատկութիւններն ու զօրութիւնը , մինչև արևը՝ որ զդարերը կը չափէ , և այս լուսապայծառ աստղն որ կուրօրէն իր ընթացքը կը կատարէ , ինքը իւր աչուրներովը տիեզերաց անհուն ասպարիզին մէջ անոր ետեւէն կ'երթայ :

Վանի որ աշխարհիս վրայ որդի մարդոյ մը գտնուի , գեղեցիկ ու արժանաւոր բան պիտի ըլլայ իրեն սորվեցընելը մասնաւորապէս թէ միայն գիտութեանց՝ առաքինութեան հետ , դպրութեանց՝ իմաստութեան հետ , ուսմանց՝ հաւատքին հետ , ու արուեստից՝ կրօնից հետ ունեցած ազնուական միաբանութեամբք իր ունեցած կարողութիւնները կրնայ հանձարոյն բարձր կարողութեանը աստիճանը հասցընել . այն կարողութեանը որով որ մարդուս հոգին իր մէկ մտածութեամբք միայն բոլոր տիեզերք կը բովանդակէ , անոր վերջին սահմանը կեցած , ու առանց ամենաին այլայլելու անդր քան զայն իր դիտողութիւնը կը ձգէ . այն գրեթէ աստուածային ներգործութիւն մը ունեցող կարողութեանը , որ կը խոյանայ երկնից վերին բարձրութիւնը , ու արշաւասոյր կ'իջնայ մինչև ՚ի յատակս անդնոց . որ

պատմութեան հզօր հայեցուածովը , կիշխէ ու կը տիրէ բոլոր դարերուն վրայ , կը քննէ ու կը դատէ ներկայ դարը՝ որ իր անցաւոր կենացը չափն է , ու առանց վախի կ'ընկղմի անսահման ապագային դարուց մէջը :

Ի՛նչնի որ աս աշխարհքս գտնուի ան հոգիներէն մէկը որոնց Լստուած այն պիտի մեծութիւն մը տուաւ որ ժամանակին յետին սահմանը հասնելէն ետքն ալ՝ դեռ չեն յուսահատիր ոչ իրենց վըրայ , ոչ ժամանակին վրայ , ոչ աշխարհիս վրայ՝ որ իրենց ետեւէն կը լմրննայ ու կը կործանի , միշտ արժանաւոր , միշտ գեղեցիկ ու միշտ աստուածային բան պիտի ըլլայ իրեն սորվեցընելը թէ ինչ պիտի հաւատքով , ինչպիսի յուսով պիտի դէպ 'ի յաւիտենակութիւնը դիմէ :

Եւ որովհետեւ եպիսկոպոսի մը թոյլ տրուած է բարձրաբարբառ քարոզելու թէ ինչուան ուր կը հասնի քրիստոնէական դաստիարակութեան բարձրութիւնը , կը համարձակիմ ըսելու որ դաստիարակութեան միայն շնորհեալ է յայտնելու տղոց , զորոնք որ կը կըթէ , դեռ այն պզտի հասակին մէջ թէ երկինքէն վար ինկած ըլլալով՝ ինչպէս քրիստոնէայք կրնան դարձեալ անոր ուղիղ ճամբան գտնել , ու իրենց աշխատանքովը նոյն փառքը շահիլ : Լսա՛յ ուրեմն քրիստոնէական դաստիարակութեան կ'իյնայ քիչ քիչ իր աշակերտացը սորվեցընելը թէ բոլոր աշխարհքս ոչինչ մըն է , պիտի դիտնան արհամարհել զաշխարհք . և որչափ աւելի կենաց մէջ առաջ երթան , այնչափ աւելի թըշուառ պիտի ըլլան ու նեղութիւն պիտի քաշեն աս ստորին աշխարհքիս մէջ որ զիրենք գերած է , և թէ որ կը փափագին երջանկութեան ծարաւը մարել , որ իրենց բնութեանը հիմն է ու հոգւոյն անսահման ցանկութիւնը , միայն աւետարանական շնորհաց սեղանոյն առջև կրնան այնպիսի թեւեր գտնել՝ որոնցմով կարենան թուշիլ հեռանալ այն բաներէն որ իրենց համար անարգ ու անպիտան թագաւորութիւն մըն է , ու հասնիլ մինչև երկնից անտեսանելի գա-

ւառները , ուր աներկուանալի իրաւունքով կրնան պահանջել որ ժառանգեն զԼստուած ինքնին , ու յաւիտենակաւ նութեան պայծառութեան ու զուարճութեանցը մէջ իրեն հետ միանան :

Եւ թէ որ աս դարուս մարդիկներէն դեռ կը գտուին այնպիսիներ ալ որ աս մտածութիւնն ալ չափազանց բարձր սեպեն , ներեն ինձի իրենց ըսելու թէ երկայն ատեն ձեռ դարուն որդիքն է . դած են , այս է պատճառը . այն դարուն որ իր ամբարիշտ թեթեւութեամբը որ չափ աստուածային մեծվայելութիւնը թշնամանեց՝ այնչափ աւելի մարդկային բնութեան արժանաւորութիւնը անգիտացաւ . այն դարուն կ'ըսեմ որուն դաստիարակութեան կանոնները հիմն 'ի վեր տապալեցին բոլոր ընկերական ու կրօնական կարգը , ու ամէն իշխանութիւն և մեծարանք :

Ի՛նչոյ այն սերունդը որ հիմն երթալով կըթուութիւն կ'առնու բացէ 'ի բաց մերժեց այն անարգ վարդապետութիւնները և այն թանձր փիլիսոփայութեան ուսմունքները : Եւ ես ամենայն կերպով կը յուսամ որ մեր մէջը ոչ երբէք պիտի պակսին այնպիսի վեհանձն մտքեր , ու վսեմ հոգիներ , որոնց համար աս գեղեցիկ տեսութիւնը ոչ երբէք պարապ բան մը պիտի սեպուի , և ոչ այս բարձր մտածութիւնը անկարելի արդեամբք 'ի գործ դնելու , որոնք որ մէկ խօսքով , ըմբռնեն պիտի թէ ինչ ըսել է ՏՂԱՅՆ , և թէ ինչ մեծարանք պէտք է որ ունենանք իրեն բնութեան յարգին վրայ :

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ

ԼճԳԻ մը հարստութեան ազբիւրները որոնք են . և մեր ազգը ասոնցմէ զորոնք կրնայ ունենալ կամ լե է ունի :